



ԾԱՂԻԿ շաբարը երկու անգամ կը հրատարակուի Զորեխարքի եւ Նարար օրենքն : — Տարեկան բաժանորդագրութեան զինն է 100 դր. արձար : — Վեցամսեայն 50. — Գաւառաց համար 415 դր. Վեցամսեայ 60. — Ծանուցման տողը 5 դր.

Օր եւ է նամակ կամ գրութիւն պիտի է ուղղել
Ս. Արտօնաւու եւ Տնօրին Անօն Սահման :
Ալսան Համամ, Քիչին կրթութիւն իսկ Երկրորդ յարկ թիւ 9:
Խմբագրութեան յահճնուած գրութիւն է չեն տր. իր:

Թիւ 157 Բ. ՏԱՐԻ

1888

ՅՈՒԼԻՍ 2 ՇԱԲԱՅ



Նախորդ թուով ծանուցած էինք Գեր. Տեղապահ Հօր պաշտօնին հաստատման Պուլյառլթուին Բ. Դանէն Պատրիարքարան ղրկուած ըլլախն . սակայն փոխան չորեքշաբթի ըսուելու սխալմար երեքշաբթի ըսուած էր :

Ահաւասիկ յիշեալ Եպարդուական Պուլյառլթուին պարունակութիւնը :

«Էրմէնի Բաթրիգ գայիմմագամը թայեին գըլընմը օլան սէրբիստոպոս Սիմոն էֆէնտի, վէ մէջլիսի րուհանի վէ ճիսմանի աղասը էֆէնտիլէր :

«Իիւթպէթլու Արթին էֆէնտի հազրէթլէրինին Դուտուու Շէրիփ բաթրիկ-լիկինէ թահվիլի մէջմուրիեթի ճիչթի իլէ , միւմայիլէյ Սիմոն էֆէնտի Բաթրիգ գայիմմագամըլլընա ինթիխապ օլունտուղունտան , ինըայի մէջմուրիեթի հագդընտա իսթիտուիլի միւսատէյի Սէնիէյի հազրէթի Փատիշինի հավիլի Բաթրիգիսանէ մէջլիսի րուհանի վէ ճիսմանի աղալարը թարագրնուան թանգիմ օլունան մազպաթանըն լիքփի իլէ , Ատլիյեէ վէ Մէզահիպնէզարէթի ճէլիլէսինտէն վարիտ

օլան թէղքէրէ իւզէրինէ , միւմակիէյ Սիմոն էֆէնտինին Բաթրիգ գայիմմագամըլլը մէջմուրիյեթի խուսուսունա , մէջլիսը մախսուուը վիւքէլա գարարը իլէ պիլիսիմիղան , իրատէի Սէնիյենէի ճէնապը Միւլքտարի շէրէֆմիւթաալիք պույրումուշ օլմաղ իլէ , պէր մուճիւպի իրատէի Սէնիյենէ , միւմակիէյ Սիմոն էֆէնտինին դայիմմագամըլլը մէջմուրիյեթի ինքա օլունտուղունտան , պէր մուճիպի նիզամնամէ Բաթրիգ ինթիխապը իչին , մուամէլաթը լազըմէնին ինքասը իլէ , նէջինէյի գարարը նէզարէթի միշարիէյհա վասըթասը իլէ , Պատը Այինէ արզ ու իփատէ իյէնէյի տէեռ :

Ֆիյ սէլիսը շէվկալ 305
Վէ ֆիյ 28 հազիրսն 304 .

Զորեքշաբթի օրն յետ աւարտման Պուլյառլթուին ընթերցման Խառն ժողով գումարեցաւ , ատենսապետութեամբ Գեր. Խորէն Նար պէյ Սրբազնի , և որոշեց Պատրիարքական ընտրութիւնը գութացնելու համար յառաջիկայ երկուշբթի եկեղեցական Համագումար ժողով կազմել , որպէս զի Պատրիարքական ընտրելիներու ցանկը վոյթ պատրաստէ : Յետոյ ժողովը զբաղեցաւ այլ և այլ խնդիրներով :

Երեսփոխանական ընտրութիւններն պէտք է փութացուին , որպէս զի յետոյ ձեռնարկուի Պատրիարքական ընտրութեան : Յաւուր կիմսնտնք թէ Պէշիկթաշի մէջ ընտրական զեղծումներ տեղի ունեցեր , և առ այս Քաղաքական ժողովով յզուած բողոքագիրը ժողովը որոշեր է Երեսփոխանական ժողովոյ ներկայել :

Կը լսենք թէ բողոքագիրուք երբ իրենց բողոքագիրը՝ Երուսաղմայ Պատրիարք Ամեն. Տ. Յարութիւն Սրբազնութիւն Աղդ , տրոց մայր տումարը հետազոտել տալով տեսնուեր է որ բողոքարկուները 13 տարիէ ի վեր տուրքը չեն վճարած . այսու հանդերձ կը հաւաստեն թէ՝ Պէշիկթաշի քուեարկութեան չը մասնակցող աղդայիններէ , յիսունէն քառսուն և ութը՝ մէկ , երսկու , կամ առ առաւելն չորս հինգտարի առաջ ամուսնացեալ են եղեր , գէթ այսպէս կըսեն . ուստի կարելի բան է որ աղդային տուրք վճարած ըլլան . ասկէ զատ՝ երբ օրինաց զեղծում կայ , ամեն աղդային անհատ իրաւունք ունի բողոքելու , տուրքը տուած ըլլայ թէ ոչ . ոչ ոք իրաւունք ունի ըսել թէ «Դու ստակ չունիս , ձայնդ կարէ մի խօսիր .» ինչ որ ալ

ըլլայ, ամեն ընտրողք պէտք է համոզուին թէ քուէարկութեան մէջ խարդախութիւն մուծանողն, նոյն խոկ իր անձին դէմ կը գաւաճանէ:

Վ Ե Պ

ԾԱՂԻԿՆԵՐՈՒ ԼԵԶՈՒՆ

(Նախարար Ա. Հ. Բ.)

Այն օրէն հաղիւ քանի մը օր ետք երիտասարդ պատկերհանը այն Քեօշու էր, զոր Շահին առատաձեռնութեան կը պարտէր, և մտախոհ պատուհանին արժիած, աշքերը ցանկապատին հովանաւոր ծառուղեաց միջև կը թողուր սուղիլ, կերպէր . .

Բուղուեր էր ժորժ :

Թեամիլէի հետ կապած սիրային գաղտնի հաղորդակցութիւնը արագ արագ կը յառաջդիմէր. հաղիւ ինքնքինքը կը պաշտպանէր թեամիլէ և շընորհիւ Ալքէնտիի մրցմանց, երիտասարդ պատկերհանը հանապազօր նորանոր փունջեր կը յօրինէր որոնց միջոցաւ կը պարզէր նորա առաջ այն ամեն սէրն որով պաշարուած կզգար զինքն . .

Այսու մեծաքանակ ծաղիկ կսպառէր :

Բայց և այնպէս ճշմարիտն ըսելու համար, ժորժ շատ դժուար պիտի լինէր մեկնել ինչ որ կանցնէր յինքեան, և, ինչ զգացմունք զինքը կը մղէր թեամիլէի մօտենալ :

Սրդեօք սէ՞ր էր այն, թէ միայն բարեյօժար շահագրդիոն՝ զոր կը ներ չնչէր իրեն նորա մատաղ հասակն ու չքնաղութիւն. — Զայս չպիտի կարենալ :

Հաղիւ տասն և եօթ տարեկան էր թեամիլէ, բարձրահասակ և իւր սեւ աշերն աղօտագոյն ցոլք մ'ունէր որ երազել միանդամայն ցանկանալ կուտար :

Նա ևս ժօրժ գերադոյն աստիճանի գիտագծութեան արուեստագէտն էր, ուստի ամենապարզ քննութիւնը բաւական էր իրեն համոզուելու համար թէ աղջիկը տակաւին իւր բնածին անքծութիւնը կը պահէր :

Եւ արդ այս ամենն միահամուռ միանալով իւր սէրը կը գրգոէին . . . Երբէք ասանկ գեղեցիկ աղջիկ մը տե-

սած չունէր, ուստի եթէ իր տեղը ուրիշ մէկը ըլլար երջանիկ պիտի համարդէր ինքինքնը թէ որ այդ աղջիկը իրեն կինն անուանէր :

Այլ սակայն ժորժ զայն տեսած ատեն չէր զգար այն անճառելի շփոթութիւնը, որ ամեն երկրի մէջ, սիրոյ նուիրական յայտանիշն էր. Դրեժէ զուրտ կը կենար անոր մօտ, կամ մի միայն պահպանելու և պաշտպանելու այն պէտքը կզգար որ ամեն վեհանձն մարդոց սրտերու խորը կը դանուի :

Բայց ինքնասիրութիւնն ըրած էր ինչ որ ճշմարիտ սէրը վարանէր ընել. զի երիտասարդ պատկերհանը անմասրէն միջամուխ եղեր էր այնպիսի ձեռն պարկի մը յորում իրական վտանգներ կ'ըսպասէին. և այժմ աւելի ոպաննել կու տար զինքը քան թէ քայլ մը ետ կը քաշուէր :

Մէջ իւր կանոնաւոր և բնական ընթացքը առաջ կը վարէր. ֆեամիլէ մեր արուեստագիտին փունջ մը տալ տուեր էր որոյ ծաղիկները վճռական և արիական հաստատ որոշում մը կը ծանուցանէին, այն է կանանցին խոյս տալ և իւր պատուաւորութեան և անկեղծ հաւատարմութեան ապաստանիլ:

Երբ երիտասարդի մը այսպիսի կոչում կըլլուի, այլ ևս վարանում կարելի չէ: Հետեւաբար ժորժ ամեն ինչ կարգադրեց յանկարծական և գաղտնածածուկ փախուստի համար, և որովհետև երեկոյ եղեր էր, հասկնալը դիւրին՝ անձկութեամբ մը մեկնման որոշեալ ժամուն կ'սպասէր :

Այս ձեռնարկին Ալքէնտի պիտի օգնէր, որ նա ալ իւր վտանգն ունէր: — Սակայն դեռ չէր վերադաշեր :

Արդ ժօրժ կը մտախոհէր, իւր աշքերն ցանկապատին դալարուտներու խորերուն մէջ խորասուզած էր:

Խեղդուկ կերպիւ ինքինքը անհանգիստ կզգար:

Ոչ թէ կը վախնար. — Մանուցեալ աշխարհի միջև իւր ըրած ճանբորդութեանց մէջ, առանց սարսուելու բազմաթիւ վտանգներու խիզախեր էր, յաճախագոյն ևս մահը մօտէն տեսեր էր անշփոթ:

Բայց երիտասարդ արուեստագէտը տեսակ մը երկիւզով կը մտածէր այն վտանգներն ոյք իւր ընկերուհոյն կը ս-

պառնային եթէ փախուստնին իմացուէր, և այդ պարագային մէջ, գիտէրթէ անկարող պիտի ըլլար զայն պաշտպանել :

Խիստ օրէնքներ, զարհուրելի պատիմներ: Այդ երկոցունց համար իսկ մահ կար:

Մեռնիլ տասն ուեօթ տարեկան, մինչ երիտասարդ, գեղանի. մեռնիլ երբ երջանկութեան այնչափ մօտը կը դանուի մէկը :

Ժորժ այլայլեցաւ:

Նոյն պահուն, ցանկապատի ժառուղիներուն միջնէն պակուցեալ լուսեր կ'ընթանային. հապճեպեալ պահապաններ հոս հոն կը վաղէին. ամենասուրեք անսովոր շարժումներ կը տիրէր:

Արդեօք Շահին պալատան մէջ արտասովոր բան մը տեղի կունենար իրօք, — Միթէ ժօրժի երկիւզներէն և արհաւիրքներէն գոյացած առաջօք տեսմիլ մը չէ՞ր սա:

Միթէ իւր սարսափոյ ուրոււականներն, իրականութիւն չէ՞ր կարծեր արդեօք:

Ի սկզբան չփիոցաւ թէ ի՞նչ մտածէ, և ջանաց նոյն իսկ ինքինքը խաբել, անչափ պէտք ունէր երկրայելու տեսածին և լսածին վրայ . . . Մաքէն ըստ որ որ ձեռք առած միջոցները լաւ էին, թէ գաղտնիքը լաւ պահպատէ էր, թէ անկարելի էր որ Շահը իւր դիտաւորութիւնները իմացած ըլլար . . . Այլ նշարած շարժումները տակաւ առ տակաւ կարեսութիւն կ'ստանար, և ընդ հուպ այլ ևս անկարելի եղաւ ամենափոքը պատրանք տածել յինքեան:

Այս ատեն ցուրտ քրտինք մը սահեցաւ քունքերէն վար, և վհատեալ նստաւ բազմոցի մը վրայ:

Շահը քէօշքէն ներս կը մտնէր, բազմաթիւ պահապաններով:

Մատնուած ըլլալու էր. — ասոր տարակոյս չկար — բայց ո՞վ էր մատնիչն . . .

Կարելի է Ալքէնտին. — Սիրտը շատ նեղացաւ ասոր վրայ:

Երիտասարդ Պարսկին շատ համակած էր, նորա վրայ հաղարներով ընտիր յատկութիւններ գտեր էր . . . հետեւաբար զայն խարդախս և նենգաւոր ամրաստանել զգուելի բան կը համարէր իրեն:

Երբ Ռոքնէտտին, Ժորժին գտնուած սենեկին ներս մտաւ, երեսը թախմալից էր, խուլ ցասում մը կը մռնչէր սրտի մէջէն :

Ոողղակի պատկերհանին գնաց :

Սոյն վերջինն ստք ելաւ, և կը ճգնէր հաստատուն կենալ, այլ աննը-կարադրելի սոսկում մը տիրեր էր վրան և ամրող իւր էութիւնը կը դողար երբ տարաբաղդ Քետմիլէն միտքը կեյ-նար :

— Բարեկամս, ըսաւ յայնժամ Շահը պահ մը անձկալից լուստենէ զկնի, եր-ջանիկ եմ քեզ հանդիպելուս համար, վասն զի այս ժամուս վերջին տստի-ճան ծանրածանր բան մը պատահե-ցաւ դլիսւս :

— Ի՞նչ կայ արդեօք, պատասխա-նեց Ժորժ խորին զարմանք կեղծելով:

Ռոքնէտտին նոտաւ, Ժորժ ալ նոյն ըրաւ :

— Շահի մը կեանքը մորենիներով և տատասկներով պատածէ, պատաս-խանեց առաջինն վշտաբեկ ձայնիւ . ես մինչեւ ցարդ, կը կարծէի թէ իմ ժողովրդիս իմաստութեան օրինակ տուած էի, սակայն չարաչար խաբ-ուեր եմ, և այսօր իսկ, պալատիս մէջ . . . :

— Ի՞նչ տեղի ունեցաւ . . Հարցա-պնդեց Ժորժ, որ իւր հարցյունքներն կը բազմապատկէր, խօսակցին մտա-դրութիւնը յայլկոյս յեղաշրջելու հա-մար :

Բայց Ռոքնէտտին չէր երեար թէ իրեն ականջ կը կախէր :

(Ետքուակելէ)

ԱՅԼ ԵՒ ԱՅԼՓ

Գաղիացի ճարտարապետն ո'իւմի որ այժմ կը բնակի ի Լոնտոն, ելեկ-տրական մարտկոց մը գտած է, որ օ-դոյ ազգեցութեամբ կը դործէ, Ասով կարելի է այժմ շատ դիւրութեամբ և քիչ ծախիւք տներն ելեկտրական լու-սով լուսաւորել : Դտիչն ամիս մը յա-ռաջ բազմաթիւ մասնագէտներ հրա-ւիրեց իւր տունն և իւր կազմածն փոր-ձեց անոնց առջեւ : Այս կազմածին բար-ձրութիւնն է մէկ մեդր, անձայն կը դործէ, կը նայ ինքն իրեն 8000 ժամ անընդհատ յիսուն կանդեղի լոյս հաս-ցնել : Կաղմածը սենեկին մէջ ուղուած

տեղը կրնայ դրուիլ, ուր անձայն կը դործէ : Սյս ելեկտրականութիւնը կը ը-նայ նաև հեռագրի և հեռաձայնի դործածուիլ : Դտիչն՝ որ արդէն իւր դիւտն արտօնագրել տուած է, առա-ջիկայ տարի Փարիզի Արուեստահան-դիսին մէջ ի տես պիտի գնէ իւր կաղ-մածն :

Մնիէ՝ շոկոլագի դործատէրն որ-պէս զի իւր բազմաթիւ հիւրերուն ծա-ռայող սպասաւորներու բազմութենէն ազատի հետեւեալ ճարտար հնարքն մտածեց : Սյսինքն ելեկտրական եր-կոթուղի մը շինել տուաւ որ խոհանո-ցէն կու գայ հիւրանոցն : Երբ նոր հիւր մը կուգայ, հիւրընկալն անմիջապէս ապօպուած ուտելիքն հեռագրաւ կի-մացնէ վար, և ահա պատի մէջէն փոքրիկ կառք մը դուրս կելլէ կը բե-րէ ինդրուածներն : Հիւրընկալն կո-ճակի մը ճնշմամբ կրնայ կառքն ու-ղած հիւրին տաջեւ կեցնել, որ իւր ու-տելիքն կառնու, և կառքը ետ դառ-նալու ժամանակ միւս հիւրերու առջեւ կը կենայ և դործածուած անօթներն կառնու կը տանի :

Զկանց մսին մննդարութիւնն կաթնատու կենդանեաց և թոշնոց մսին մննդարութենէն աստիճան մը նուազ է, և զգալի օրինակաւ մը ցու-ցընելու համար երեք քիլոյ ձկան միսն այնչափ մննդաբար է որչափ երկու քիլոյ կաթնատու կենդանւոյ միսն : Ասոր պատճառն է որ ձկան մսին կազ-միչ մասանց մեծագոյնն՝ ջուրն է, թէ և այս ալ ամեն ձկան վրայ հաւասար տո-տիճանաւ չէ : Ձկան միս շատ ուտե-լըն առողջութեան շատ օդտակար է :

Ծովեղերեալ երկիրներու բնակչաց մէջ, որոնց գլխաւոր ուտելիքն է ձու-կը, խոյլ և թոքախտ շատ աւելի ցան-ցառ է քան թէ միջերկրեալ բնակչաց մէջ : Թէ և այս երեւութիւն պատճառ կրնան ըլլալ ուրիշ պարագաներ ալ, սակայն շատ հաւանական է որ այս պատճառներու գլխաւորն ըլլայ ծովու ձկան միսն : Վասն զի եօդն որ աշ-խարհածանօթ է իրեն զօրացուցիչ դարման և անոյշ ջրոյ ձկանց մէջ բը-նաւ չի գտնուիր, ծովու ձկանց միսն հետ շարունակ և առատ կուտուի, և եօդն այն նիւթն է որ Ձկան իւղին

յատկութիւն կուտայ վերոյիշեալ հի-ւանդումեանց դէմ իրեն զօրաւոր դարման ըլլալու : Այս պատճառաւ պարանոցի ելունդն ծովափարնակաց վրայ շատ ցանցառ կերեայ :

Ճարտինի քաղաքակրթութեան յա-ռաջադիմութեան նշան է տպարանի և լրագրաց աճումն : Այս կայսրութիւնն որ 36 միլիոն բնակիչ ունի, 1885ին արդէն ունէր 600 տպարան, և 3500 գրավաճառ : Լրագրաց թիւն ալ նոյն պէս մեծ է . միայն թոքիոյ մայրա-քաղագը 24 քաղաքական լրագիր կել-լէ ամենն ի միասին երկուք և կէս մի-լիսն օրինակ, իւրաքանչիւրն իրը 6-10,000 օրինակ :

Հանդէս Անօրեայ,

Թահատագուրուկարընը քիւլիյէն մահկ էտէր :

ԿԻՃԻ ՍԵՖԱ ԼԱԲԱՍ

Սալմըլը Պահճէ գաբըսընաա գէօբ-րիւնիւն գարշըսընտա 77 Նօմէրօ Քիւշիւկեան պիրատէրէրին էնգաճը ախւքեանընտա վէ եինէ պիրատէ-րանը մումայիլէյիւմիւն Պէյ օղու տօղու եօլաաքի 168 Նօմէրօլու էճ-դախանէսինտէ վէ սայիր քեաֆէյի էճ-դախանէլէրտէ դութուու օղուրուշ :

Հետեւեալն Ալէմտաղիէն մեղ դրկո-ած է ի հրատարակութիւն :

ԵՐԿՆԱՅԻՆ ՎԻՃԱԿՆ ՅԵՐԿԻՐ

Գուղում Բուրուլ տուառու տուն աղւոր պէյիթներ գիտես, քանի մը հատ զուրցէ տէ սա վիճակնիս հանենք :

— Իը զուրցեմ տմա սա խավլովքի ինչօք օր պէյիթներս չլմնայ նէ վիճակը չը հանեք մէջէն :

— Բէք աղէկ, խօսքը քուկդ թող ըլլայ, հայտէ պաշլայէ նայինք :

Էլինտէ մէնտիլ
Կէօյնիւն էլլէնտիր
Չօրպաճը սէօյլէ
Սալօնտա գիմտիր

— Աճապա որի՞ ելաւ մարիկ :

— Գա ինչ սապըսըզ ախճիկ ես, հէլպէթ մէկը պիտի ելլայ մէջէն .

Ալէմատաղըն հավասը
Կիւզէլ օլուր սէֆասը
Տավուր դուրնա սէսինտէն
Շիշմի միւսիւնիւն գաֆասը:
—Վուր աշկդ խաղա Բուբուր, ըն-
տորալ կոյտուրես կոր:

Պուրասը Ալէմատաղը
Եօք տըր չօրպանըն եաղը:
Զաննըմ շու աճ գալմը տըր
Մօրարմըշտըր տուտաղը:

—Վայ հալին, գա անօթի ալ է
եղեր:

Թարա վէրսէ բէտէրի
Հէր կիւն կէղէր սէրսէրի
Չանադ եալայը ըլլըք տըր
Պունուն պէօյիւք հիւնէրի:

—Արթըս լմնցուցի, հիմայ հանէ-
ցէք նայինք ով պիտի ելլայ:

—Հայտէ վասիլիկ տուտու հանէ
նայինք:

—Գա նայեցէք խոշոր աղէկ սանտր
մը ելաւ:

—Աման տուն ալ ատ աղէ՞կ սանտր
է, ատիկայ սէյիսները խուլլանմիշ
կըլլան, ծինի մաղիկէ պոչ սանտրելու
կուգայ:

—Ասանկ բիս բանը ով բերեր տէ
փիճակնուս մէջ դընը է:

—Ինչ կիտնամքուրուկ, ես ալ հա-
մով հոտով վիճակ մը դընենք ըսի,
նաֆիլէ առողին կոողին ելաւ:

—Գա ախճիկներ ես վազ անցայ
աս վիճակէն, հայտէ կամաց կամաց
տէրտէրին պախճան երթանք:

Այս առաջարկութիւնն ընդհանու-
րէն ընդունուելով, վիճակնին ժողվեցին
և ամենքն ալ թռա՛ն . . . տէրտէրին
պախճան :

Մ. Ա. * * *

Սապրդ Մամուլուն սահիպ խմբիւնազը
Այշաղեան էքինտի, Դալաթատա,
Բէնչէնալին-Պագարընտա, Խբսի խա-
նընտա պիր մազաղոս քիւչատիլէ, նէֆիս
զէթին եաղը, վէ էզիլ շարապ, վէ մաս-
տիգա, վէ էն ալէա ձինսինտէն աէ սապուն,
վէ քէղալիք էնվայի նէֆիս գօնեապլար, վէ
համիթա ժօրժ Սոլամոն զօնեապլ տախի էք-
թիթմէքտէ պուլունտուզունտան, մէմնուն
ոլմազլըզ արզու խուն զաթլարըն թէշլիֆ-
էրի իսթար վէ տամիթ օլունուր:

Պօզէտ ատառնըն պիր սէնէլիքտէն եի-
կիրմի սէնէլիկէ դատոր էսկի շարապլարը
իւէ, Գըպրըսըն տախի գումանտարիս թէս-
միյէ օլունսն շարապլարը պուլունտուզուն-
տան, լիւզումու պուլունսն զաթլարըն մա-
լիւմէրի օլմադ իւզրէ, իւսն օլունուր:

ՈՒՃՈՒԶ ԲՐՈՍԸՆԱՏ

Էվելի կիւն տօսթլարըմըտան պի-
րի տէմէքտէ իտի քի գէօյլէրտէ գիմ-
սէ եօք տէեօրլար, Պէյօղլունտաքի
էվլէրին հէման եիւզտէ էլլիսի պօշ
տըր, պու էվլէրտէ օմուրան ֆամիլ-
եալար նէրէյէ կիթտիլէր-միլ վադը
տօղլու տուր գէօյլէրէ կիթմիշտիրէր
ամա . հիչ գիմուէ էլլէննէսի իչին սէյ-
րանկեահլարա չըքմաեօր : Պէյօյիւք
տէրէտէ ազ միսափի՞ր մի վար . ֆա-
դաթ բէք չօք ֆամիլեա սահիպէրի
տապան էտիպ տէ ֆամիլեաընը կէզ-
մէյէ չըքարամսեօր . զիրա ատի պիր
գաղինօեա կէօթիւրսէ պիլէ , պիր մէ-
ճիտիյէ մասրափ օլուեօր :

Կէչէն բազար ագչամը Ռուբիկ ա-
զա, էհլի էֆիմի տուտունուն իպրած-
րընա տաեանամալըպ ագչամ թաա-
մընտան սօղըա պիրադ չալլը տէյնէմէք-
իւզրէ գաղինօեա չըքտըլար վէ պազ-
չնին տէնիզէ գարշը պիր մահալինտէ
օմուրտուլար :

—Պաք, Ռուբիկ ազա, Վէրսն տու-
տու, գըզլարը, Ուսկուկ, ձիւզէ, շէյ
հէփսի կէիիեօրլար :

—Աման էֆիմի, սաքըն եանըմըզ-
տա օմուրմաեա տավէթ էթմէյէնին,
եանի էփիմ եըդըլլը :

—Գա ճանըմ օնկարըն գավալիէրի
եօք գահէր :

—Վար ամա, ասըլ գավալ-իէտիր,
գօրդարըմ բարալար պէնտէ էքշիէ-
ճէք :

—Աման, կէնէ մինասիպէթսիզ
լագըրտըլար էթմէ , եագլաշտըլար,
տուեարլար :

Ռուբիկ ազա հաս պէլ զարուր սիւ-
քիւթ էթտի զիրա վէրսն տուտունըն
թագըմը օմուրտուքլարը մասանըն էթ-
րաֆընը ալտըլար վէ լագըրտը եադ-
մուրու պաշլատը :

—Ագշամ խայըը էֆիմի տուտու,
նասըլսըն էյիսին . —Ագշամ խայըը .

—Իշտէ պէօյլէ կէիիր պասարըք պիզ
ատամը . —Հօշ կէլտինիդ սէֆա կէլ-
տինիդ նասըլսընըզ Ուսկուկ տուտու .

—Մուամիէր օլուն . —Ամեայ Գաթինիօ
նէ՞րտէ . —Օ գատար պարապար չը-
գալըմ տէտիմ կէլմէտի . —Նէ եաբուն
էօյլէ ճումպութուլու էլլէննէլէրէ պա

շը հօշ աէլիլ . —Պու ագշամ օրմալըք
բէք թէնհա ամա, տահա էրքէն տիր.
—Գա ճանըմ աեագտա գալտընըզ .

Ռուբիկ ազա շունտան սէոլէ աէ սան-
տալիէ կէթիրսինէր :

—Տէմինտէն պէրի կարսօն կէլմիշ
պէքլէեօր . սիզ լագըրտըլար տալմըզ
կիտէյօրսունուզ :

Տէր հալ իքի կարսօն սանտալիէլէր
կէթիրիպ հէր քէս եռվարլագ պիր կէ-
նիշէ տայըրէ թէշըլի էտէրէք օթուր-
տուլար :

Պուրաճըգտա գատընլար մէնլիսին-
տէ տէվէրան իտէն սօնսուզ պօշ լա-
գըրտը պուլուպ սէօյլէշմէլէրինի նազչ
էթմէյէ չալըշաճաղըզ :

—Գա ճանըմ, պու հավալարըն
սըճաղը տա արթըք բէք պըթկընլըք
կէթիրիեօր . —Պիզիմ միւսիւ թասկալ

էվէլի կիւն տէյօր քի քէնտիմի տիւդ-
ճէ Մըսըրտա սանրեօրում . —Մամ-
զէլ թագուկ գոսթիւմիւնիւզիւն թիւ-
նիւկիւ պիթտի . —Եօք տահա , իլլ-
յանէթ Բիէրէ սութաշ սըմարլարըշըմ,
գաչ կիւն տիր ալտատըր կէթիրմէզ :

Կարսն . —Նէ իշէրսինիզ մատամլար:

—Զաւալլը Գաթիկ տուտունուն
գըզը բէք աղըր հաստայըրմըշ . —Գա
նէս սէօյլէեօրսուն, հանկը՞ հէքիմ պա-
գըեօր . —Նէ Խօրաստնճը գալտը ,
նէ Միւլիւք , նէ Զամպագօ , նէ Գեա-
թիպեան . . . —Բեաթիպեան էօլմէտի
մի . —Իշտէ ճանըմ, նէ գատար ուսու-
տա հէքիմէր վար ըստ պադտըլար :

—Զօք շէյ . . պու գատար ուսուտա
հէքիմէր հալէա պիր գըզը էօլտիւ-
րէմէեօրլարմը .

—Սանա նէ Ռուբիկ ազա , հէմ
էքէկլէր գատընլարըն լագըրտըլարը-
նա գարըշմազլար . . . նէ տէյօրուտում.
պագ , լագըրտըմը շաշըրմտըն . գա
ճանըմ , Արթինիկ ազա եէնի մահալէ-
տէ էվ թութմուշ :

Կարսն . —Նէ ալաճադսընըզ մա-
տամլար :

—Նէ եա, Սեղրոս աղալարըն գար-
շը սըրասընտա . ֆէրահ , կիւզէլ պիր
էվ . պիմէմ ամա էլլի պէշ լիրաեա
թութմուշ . —Զաննըմա ամեայ , Ար-
թինիկ ազա եազլըք իչին էլլի պէշ
լիրա վէրէմէզ , Պէյօղլունտաքի էվին
քիրասը օմուրու լիրայըտը , վէրէմէտի-
յնտէն էվուէն չըդար . —Գըզլարա
եագլըշգ ալմադ պէօյիւքլէր լագըր-
տը էտէրքէն գարըշմայա :

Կարսն . —Պիր շէյ իշէճէ՞քմիսինիզ
մատամլար :

—Եյ սանքի գըզըն տէտիինի տէ եապանա աթմալըն, Արթինիկ աղանըն դէտի նէ տիր քի պուտու նէ օլսուն:

—Եր ոլ պաշ եառ, շիմտի հէր քէս

պիր եօլ պուլուշ կիտէյօր.

—Եյ ճանըմ, կարսօն պիր սահաթտան պէրի պէքլէյօր:

—Դա ճանըմ լագըրտը էտէյօրուդ:

—Աղնատըք, նէ իչէնէյինիզի սէօլէյինտէ, սօղրա եինէ լագըրտընըզը էտին:

—Եյ նէ պիլէյիմ, նէ իչսէք:

—Մատամ ալեա պուզու լիմոնատ վար, վիշնո շուրուպ վար, պիրա վիշնա վար պուզու, եաչատա (տօնտուրմա) վար:

—Եաչատա նէլի տիր:

—Վար գըքէմ ալա վանիլ, ժարտէնիկ:

—Վիշնէլի վարսա պանա պիր վիշնէլի տօնտուրմա կէթիր:

—Պանա գըէմալը կէթիր, —Պանա տա գըէմալը, —Պանա վիշնէլի, —Պանա պիրա —Պանա բաստա:

Վէլ հասըլ հէրքէս իստէտիդինի արմարլատը վէ կարսօնուն աթիտէքի հայքըրըշնտան, Ուուրիկ աղանըն եիւրէյինէ ինտի:

—Են տէդա եաչատէս, բէնտէ պիրէս, թրիս բաստէս, է . . . նան գաֆէ . . .

Ուճուգ օլսուն տիյէ գահվէլի Ուուրիկ աղա սըմարլամըշ ըտը:

—Ճիւզէ, իջիմի տուտուեա պիր սիկար եաբսանա:

—Եօք մուամմէր օլ շիմոի իստէմէմ, տօնտուրմանը եէտիքտէն սօղրա պիր թանէ իչէրիմ:

Իքի կարսօն ըսմարլանանլարը կէթիրտիլէր:

—Ճիւզէ սանա պու ագշամ նէ օլմուշ:

—Նէ վարքի տուտու:

—Նէ օլաճաք, գալգըպ հէրքէսին տօնտուրմասընը իդրամ էթմէզլէր:

—Դա ճանըմ նէլէ եօրուլսուն հէրքէս օրթատան ալլր:

—Եօք մատամ, տայիմա պիր գավալիէրին պօրճու տուր մատամ վէ մատմազէլէրէ իգրամ իթմէք:

Ուուրիկ աղա ֆիքրինտէն տէտի Բարալարը պիզ վէրէնէյիզ, պիզիմ միւսիւ իգրամա ըգգըշեօր:

Վէլ հասըլ վագըթ կէլէրէք Ուու-

րիկ աղա կարսօնու չըղըրպ հիսապ սօրտու:

—Սէքսէն պիր զուրուշ հէփսի:

—Նէ . . . սէքսէն պիր զուրուշուք նէ կէթիրտին:

—Օն պիր տօնտուրմա 55 զուրուշ 5 պիրա, Յէրտէն 15 էթտի եէթմիշ .

3 բասթա 9, էթտի 79, 2 զուրուշ տա պիր գահվէ, հէփսի 81 զուրուշ:

—Տօղրու, շու լիրանըն գուսուրը-

նը կէթիր:

Կարսօն Ռուրիկ աղայա պիր մէ-

ճիտիյէ պիր չէյրէք կէթիր վէրտի:

—Եաղնըշ տրր այ օղուլ, իք զու-

րուշ տահա վէրէնէքսին:

—Օ տա պիզիմ պագշիշ . . .

—Հա կէրչէք պագշինի հիսապա

գոյմտարը . էյ արթըք կիտէլիմ մի նէ

տէրսինիզ:

Կիտէլիմ տիյէրէք գաղինօտան ըը-

րըլար վէ հէր քէս քէպտի խանէսինէ ավոէմէ էյլէտի:

Ուուրիկ աղա էվէ կիրտիկ մատամընա տէտի:

—Եիմի, շիմտի կէյօնիւն եէթինէ վարաըմը:

—Եյ նէ օլտու տիւնեա եըքըլմա-

տը եա:

—Տիւնեա եըքըլմատըմը . . . 81 դը-

բարտ վէրտիմ օրաեա:

—Օ գատար գալապալըզա կեօրէ

կէնէ ուճուզ:

—Տէսէնէ եարըն աղշամ եինէ կի-

տէլիմ:

—Նէ վար եա, պիր ատամ քէյօէ

նիշին կէլիր:

—Հավա ալմաեա, բարա հարճա-

մաեա տէյիլ . . .

—Պէտիհավա ատամա հավա վէր

մէզլէր:

—Իջիմի. պէն Գալաթա Պօրսա-

սընա կէլմէտիմ քի բարայըլա հավա

ալմեցմ:

—Եյ ճանըմ, նէ վար, ֆէնամը

օլտու, բէք կիւզէլ պիր բրօմնատ էթ-

տիք:

—Մաշալլահ, իքի սահաթ ֆըն-

տըք գապուզու տօլտուրմազ լագը-

րըլար էտէսին տէյի 81 զուրուշ վէր-

մէլի էօյլէ մի:

Աման արթըգ տիյնէյէմէմ, պէնիմ

ույգում վար տէյէրէք, իշպու մուհա-

վէրէ խթամ պուլտու:

Պիզիմ քէշփիմիզէ, իշթէ պու սէ-

պէպլէ տիր քի քէօյլէրտէ վարուտան

չըքան, տօղրու էվինէ կիտիպ, եա-

լընըզ չարշը խսմէք իչին տըշարը չը-

քայօր:

ՈՒՃՈՒԶ ԱՐՍԱ

Գատը գէյտէ Բէրմէղ օղը

լու թարլասը թարաֆընտա

Օսման աղա մահալլէսինտէ

24 նօմէրօ իլէ մուրագդամ

410 արշըն պիր արտա էհ-

լէն ֆիյաթլէ սաթլըզ օ-

լուպ, թալիպլախինին զազէ-

թամըզ իտարէ խանէսինէ

միւրաճատմ էյլէմէլէրի իւ

լան օլունուր:

ՀԱՐՍ ՈՒ ԿԵՍՈՒԻՐ

Կան այնպիսի ընտանիքներ, որոնց օրուան կեանքը փուճ խօսքերով և ոչինչ պատճառներով, իրարու դէմ հեռ և ատելութիւն կը մնուցանեն միշտ, անդորրութիւն երբէք չունին այս կարգի ընտանիքներ, որոնք ըստ ինքեան իւրեանց կեանքը կը թունաւորեն:

Սոզամէ տուտուն, առաջին օրէն չը կրցաւ իւր հարսին հետ հաշտ երթալ, հարսը՝ Սուրբիկ հանըմն ալ իւր կեսուրզմէն վար չէր մնար, ցորեկին իրարու հետ կոիւ կընէին և իրիկուան երբ միոյն որդին, միւսին ամուսինը՝ Գըիգորիկ աղան շուկայէն դառնար իրենց իրաւարար կարգելով, ցորեկուան կուրնին նորա կը բացատրէին, կամ աւելի ճիշդն ըսելու համար, կոիւր կը վերսկսէին:

Առջի իրիկուան գարձեալ, Գրիւ-գորիկ աղան շուկայէն տուն դարձաւ, մայրը գիմաւորելով ըսաւ:

—Ծօ տղայ, ալ ատոր ծառքէն քաշածիս չեմ դիմանար, ինչ կըլլայնէ ըլլայ, կլոսս առնեմ պիտի երթամ:

—Պէ ճանըմ կէնէ ի՞նչ կայ, առ տուք կոիւէ օսանմիշ չը պիտի ըլլաք:

—Դա ան ինչէնի լեզու, ասոր ինծի առակ չըմնաց վրաս չափեց սէպէպն ալ ինչ է կիտե՞ս, ինչու համար մանդալին վրայ խախվէյի ճուրէ արէր աէ ես ալ չի կիտնալով առեր եմ, պանկըռ պանկըռ կը պուա քի իս քու բէն-ճիքի եասըրըդ կիտացար տէյի:

—Դա ասանկ միւզէվիր կնի՛կ վույ հեռու ըլլայ . Պիստոսը միսաֆիր եկեր էր առտուն խախվէ մը եփէմ ըսի, գա խախվէյին խութին պոներ տօլապն է դրեր կղպէր , ինչ կայ օր խախվէ պիտի էփես ասօր ալ թողչը նըմէ կըսէ . կէնճը էնտ պէնտի եկաւ, հիշ չը նըստեցաւ կընաց .

—Օտվլնիդ պագնեմ ես ձեզի օլսա մը խախվէ առնեմ կըսիւնիդ լմընցուցէք .

—Ամա չէ՛ արթըխ աս ամեն օր չը քաշուիր , ցորեկին աս վար է ինջէր չօժուխը վերը կուլայ , աս բռ.քթուելով վարէն վեր վրաս վազէ քի չօճուխը ինչու կը ծեծես կոր :

—Քրիստոս օր սուտէ Գրիգորիկ աղա . չօճոխին ճերմկեղէն մանրուկ վըլալու համար աշէվին ինջայ , իրեն ըսի որ քիչ մը չօճուխը պարտըկէ , մինչօք իրիկուն պօյս իվէր մեռաքներս կը հանէ կոր , գա աս պոնէ լոխմա մը չօճուխը գիւթիւր գիւթիւր տնէ աղուր մը ծեծէ , ալ ընտոր թէքնէյին կլոխէն վեր վազելս չըկիտցայ :

—Ո՞ր քեօր աշկովդ տեսար չօճոխին զարնելս գա՝ հայ զարնողին ծառքնը չորնայ , չէ նէ չըկիտցող տէ ըսողին :

—Եյ զահեր խուլ էի տէ ծանը չառի :

—Երկան ըրիք պէ՛ . . հիմայ ինչ խըտար ծան ունիմ նէ եանկըն վար կը պոռամ . օր մնալ չարշիյէն գամ տէ սանկ խնտումերէս նսակը երկու չիֆթլախըրալ ընենք , պաշխասիներուն վըրայ կնայիմ տէ հայրան կըլլամ , պաշխասիները իրար կիւլիւ պէս կը հառվատան , ինչ էք տուեր իրարու չէք կըրնար կոր առնել :

—Մօրդ ըսէ , ինչ էրէսիս կը պօռաս կոր :

—Անոր ալ կըսեմ քեզի ալ :

—Տու՞ն ով կըլլաս կոր քի ինծի պուեռմիշ պիտի ընես , հէլէ որպոր նայեցէք մէլմը :

—Օդկդ պագնեմ Գիրդորիկ աղա ճուղապ մի տար , ան հասկցած կնիկդ չէ :

—Հասկըցայ ես գուրս ելլամ խախվէյին մէկը ճէճէլլէմ ըլլամ տէ , գուրք երբ կուրնիդ լմացունէք նէ ան ատենը կուդամ ըսելով , տունէն դուրս ելաւ գինետուն գնաց :

ՔԸԹԸՐԻԶՄ

Պէյիւք տէրէ գաղինսունտա ըռ .
պալարը նիմ աշընմը պիր միւշաէրին
—կարսօն , տօնտուրմանը վա՞ր մը
—վար ամա սիզէ կէլմէզ .
—Նիշին :
—Զիւնքիւ պիրազ թուղլուճա տըր
—եարար իքէն իշինէ թուղ մը քաչ-
տը :

—Խոյըր էֆէնտիմ , պիղիմքի գա-
լըպ տօնտուրմա տըր , օնուն իշին պէշ
դուրուշ վէրիրիզ :

—Այ օղուլ , ուղուն ուղատըեա ,
սիզէ կէլմէզ , թուղլուտուր ֆիլան տէ-
յէճէյինէ , իլքինտէն պէշ դուրուշա տըր
տէ , պէն գալըպ օլտուղունու աղնարըմ :

* *

Պիր գուեռումնու ուստասը չըրա-
զըլըլա էվինէ ուֆաք թէֆէք եէյինթի
կէօնտէրիր , չըրազը ուֆաք թէֆէյի
կէօթիւրիւպ պրաքտըքտան սօղրա ,
տիւքեանա տէօնիւշտէ , ուստասը սօր-
տու :

—Տունէն պաշխա բան մը ուղեցին
ծօ՛ :

—Զէ սալթ ըսաւ քի միուաֆիր ե-
կեր է , իրիկուան գան իքէն ձուկ մը
առնէ :

—Վայ , վայ , վայ . . ինչ է նէ :

—Անկէ , չը մոռնայ ըսաւ , պա-
խալին կալոն մը զէյթին եազի ապըս-
պըէ :

—Ի՞չ ապուր կուտեն , տահա առ-
ջի օրն էր կալօնը լեցնել տուի :

—Վազը չամաշըր պիտի տնենք
զուրցէ օր սապոն չունինք ըսին :

—Եա , տունէն բան մը ուղեցի՞ն
հարցուցի նէ , չէ ըսիր նէ :

—Եա ինչ ընեմ , տուաջ , չէ բան մը
չենք ուղեր ըսին , ասոնք ետքը օր-
թան հանեցին :

* *

Պէ զայէթ էսմէր վէ եաշլըճա պիր
մատամ տէնիդ պանեսու էթմէկէ
պաշխամըշ իքէն . պիր գաշ կիւն տիւր
տէնիզէ կիրմէյի վազ կէշտի , մատամըն
կէնճ գօճասը , էհլինին պէօյէ տէնի-
զէ կիրմէյի թէրք իտիշինի մէրաք է-
տէրէք , էվէլի սապահ սօրտու :

—Վաչ կիւն տիւր տէնիդ պանես-

տը : Եթմէյօրսուն , դարարըմը տօգան-
տը :

—Զարարը իշին տէյիլ , հավալար
բէք որճաքտա , Սամեէլի էսէր տէր-
լէր , օնտան գօրդահօրում :

—Սամեէլի նէ՞ եարար քի :
—Պէյազ վիւճուտա սիյահ լէքէ
պրագըր :

—Սէնիզ գօրքմա , պանեօնա տէ-
վամ էթ , պէ՛լքի էսմէրի տէ պէյազ-
լաթըր :

* * *
Տէնիզ պանեսունա պաշլատընը
մատմաղէլ Սօֆի :

—Էվէթ , մամամ տահա կիրմէյօր
ամա , տոքթօր պէնի իշին պաշլատըն
տէտի , գա ամա ճանըմ , իլք կիրէճէ-
յիմ վագըլթ այգըրը սօյ եիւրէյիմ չարփ
մաեա պաշլար , Փէնա սիլի գօրգու-
կէլիր իւստիւմէ , սօղրամա իշինէ կի-
րիեօրսամ գօրգու կէշիյօր :

—Թըպքը Մարիամ կիսալի , պէն-
տէ իլք կէլին կիթմտիմ իսէ , բէք եիւ-
րէյիմ չարփտը , սէճէրէլի գօրգուում
ամա , սօղրամա կէշտի :

—Ոօրմաք այշպ օլմտուն ամա ,
Հուռոփիկ տուտու , տէնիզտէ՞ մի պը-
սակ օլտունուզ :

* * *
Կէնէ սապոն առնելու մոռցեր ես ,
վազը պօղատայէն ինտոր հանեմ լա-
թերը :

—Սթամպօլէն հինգ օլսայ բան ա-
ռի տամա աս Խատըգեղին սօն վարօ-
սին , մէյէր եիւրիւ մարդ չեն առներ
կոր , քէօրդիւիւն վրայ սիմիթճին տը-
զի օր սահէ :

—Գա ա՞տ ինչ ըսել է :
—Ինչ ըսել պիտի ըլլայ , իշտէ
եիւրիւ մարդ չեն առներ կոր վէրսէ-
լամ :

—Իշտէ տուն նայէ տէ , իրիկվը-
ները Զօրապճի խանը քիչ մը քիչ իւր-
մէ , սօն վարօսին էվէլ եիւրիւ ըլլաս
նէ քեզ տուրոը քէօրդիւիւն վրայ կը
թողուն :



ՊԻԼՄԵՃԵ

Իւկ

ԱԳՏԸ ԻԶՏԻՎԱՃ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Կը գտնուի Պօլոյ ամեն գրավաճառաց
քոյ և կամուրջին գլուխը ջրավաճառ . Պօ-
լոս և Յոկոր աղաներուն խանութը գին 2 դշ:

Ի Լ Ա Ն Ո Թ

Պիր չոգ սէնէլէրտէն ալբու քիւշատ իթմիշ օլտուղում օտամտա էվ վէ տիւքընաւն վէ արսա վէ հէր նէվ տղարամըն ալըմ սամբըմ ինթիկալ վէ ֆէրալ վէ ինդրազ վէ թէվ-սիի ինթիգուլ վէ բէհն վէ պունտամն մաստա էմլաքլարըն ֆալլա օլան վէրկիւէրինին նիզամը տայրէսինտէ զըյմէթինին թէնզիլի վէ հէր նէվ էմլաք վէ մալ վէ էշեա սիկութու մուամէլէսի իճրա օլունուր :

Ոէլէսիցէլէրտէ վէրկի թամուղիթ խար-թա վէ էմլաքլարըն իճար վէ իութինալը վէ գոնթրափո թանզիմի վէ տէվայիրի սոյի-րէլէրձէ մոււամէլէ :

Աէրէք տէրսաստէլտու վէ հէրէք թաշրու-թար իշխն սարաֆիյէ վէ գոնէսինա մրւ-թալիք ոըբարըշավթ մուամէլմը իճրասը :

Թիճարէթ, Հուգուդ վէ հէրի մահքէմէ-լիքինտէ տախի իճրայի վէքեալէթ վէ սիլ ի-լամաթըն իճրա տայրէլէրինտէ փաղը օլա-ձագ մուամէլէրինէ տախի միւտաշէրէթ վէ հէր նէվ էվրաք բաթիստա, լայինա, մուքա-վէլէնամէ թահրի օլունուր :

Պու պաստէ միւրամատիւ բազպէթ սու-յուրան զոմթլարըն իշէրինի տէօրիւնտէ վէ հիւնիւ սուրէթլէ թէսլլիյէ վէ իճասիստա թէմինստը գոմլլիյէ թարաֆըմտան վէրիլէ-րէք հէր հինէթլէ մէնմուն վէ խօշնուտ իթ-մէկի փատ լուէրիմ:

Ղալութատա բէօրիլիւ պաշընատ պէօյիւք Խալիլ Բաշտ խանընտա Ն. 1 օտաստա մուքիմ Տիգրան ԶԱՐԴԱՐԵԱՆ

Ի Լ Ա Ն

«Հիսարէ Դօմբանի» նամըյրլա Գալաթատա թիւնէլին իթմիսա լինտէ մուգատէմա վաղը օլան մարֆիւմը թիճարէթի շնրքէ-թի պունտան տղտէմ փէսիս ի-տիլմիշ օլառուղընտան, սուր տէ- ֆա քէնտի հիսապըմա օլարագ ենինէ Դալաթատա թիւնէլին վէ էլպիսէնի նիթայն մազազայարընըն եանընտաքի Մէրթապանի սոգա- զընտա ԱՇ նոմէրոտա միւճէտ- տէտէն պիր բարֆիւմը մազզաոր բարչատընա մուվափագ օլուպ, Բարիկ վէ Լօնտրանըն միւթէպէր



ֆապրիքալարընըն էն նէփիս վէ էն թաղէ մալէրինի նէլպ վէ թէ- տարիք իթմիշ օլտուղումտան է էրէք թօբատան վէ կէրէք բարչա բարչա սապուն վէ էվանթա վէ էմալի սաթըն ալմագ արդուսըն- տա պուլընան զէվաթ իլէ միւշ- թէրէլէրիմին քէմափիւսսապը- բազպէթ ուուեուրմալարընը լէ- ճա վէ քէնտիէրինի հէր վէճճէ մէմուն իթմէք զայրէթինտէ պուլունաճազըմը արդ ու իլան է- տէրիմ:

ԱՆՏՕՆ ՑԷՐՎԻՇ

Տ Ր Փ Թ Է Ո Ւ Տ Պ Ա Վ Ա Ն

Մանկարարձ և մասնագէտ կան նու և աղայոց հիւանդութեանց, ուոյն հիւզէրն ի Փարիզ փորձառութեամբ կատարելա- գործած ըլլալով այժմ իւր բնակութիւնը հաստատած է ի Գալար գիւզ, Թօստ ետու- տէսի, Անդիկոյի դեղաք նին դէմ թիւ-

87 տունը ուր տմէն առաւտ մինչև ժամը ծ հիւանդ կոնդունի : Ի դիւրութիւն իւր յանախորդաց վերցիշեալ Տոքթէօրը ոյցի- ութիւնք կ'ընդունի նաեւ ամեն օր կէս որէն վերջը կամրջին դէմ Քիչիւքեան եղ- բարց դեղարանը վերի յարկ իւր սենեակը .

Զրի գարմանք կիրակի օրեր մինչեւ կէս օր իւր Գատը գիւզի բնակարանը :

— 304 —

Գառաւը իրեն հետ խօսող եէնիչէրին սկսաւ աւշադրութեամբ զննել, և պահ մը վարանելէ յետոյ ըսաւ :

— Ներս մտիք և դուռը գոյեցէք :

Բագարատ տուն մտնելով դուռը գոյեց, և սպասեց :

Գառաւ կինը սանդուղին գլուխը երեւլուն Բագարատ զգուշաւորութիւնը մէկ կողմ թող- լով ըսաւ :

— Մարիամ խաթուն, ըսէ Աղաճանին որ կորուսելու ժամանակ չունիմ, անմիջապէս զին- քը տեսնել կուզեմ :

— Բայց ո՞վ էք դուք, ըսաւ պառաւը ապ- շած :

— Բագարատն եմ դեռ չը ճանչցա՞ :

— Յիսուս Քրիստոս . . . բոլորովին անճա- նաշելի էք եղեք :

Այս միջոցին սանդուղին գլուխը գտնուած խուցէն՝ շուրջ քառասուն տարեկան նիհար բայց ոսկրուտ մէկը ենելով, Բագարատայ քով վազեց :

— Ներէ սիրելիդ իմ բարեկամ, ըսաւ Աղա- ճան խեղդուկ ձայնով մը, ինչ ընենք, ոստիկա- նութեան մարդոց դէմ միշտ զգուշութեան մի- ջոցներ ձեռք առնուլ պարտաւորած ենք :

— Այդ մաքսանենդութեան արհեստդ եր- էք չպիտի թողուս :

— 304 —

Բագարատ ի լուր այս ոճրին վասկաք մը ունեցաւ Նիկոլի ճիտն ոլորելով խեղդել, բայց ինքինը զսպեց :

— Ուրեմն սպաննեցի՞ր զայն :

— Մատնեց զմէզ և ես ձեռքովս իւր գա- տակնիքը կատարեցի . ապարանը ամայի էր, այնպէս չէ . ուրեմն գիտցիր որ առաւօտուն երկու վաշտ Հասաններ եկան Պօստանի պա- շին առաջնորդութեամբ և հոս գտնուողնե- րուն ամենքն ալ ձերբակալեցին . ես Անձկու- թեան խուցն ապաստանելով՝ թէ ձերբակալու- մէ զզատեցայ և թէ քու սխալդ ուղղեցի . այժմ եթէ խրատիս կուզես անսալ, հոս մի կենար . խոյս տուր, եթէ ձեռք անցնիս կա- խալան կենիս :

Նիկոլ ասոնք ըսելէ վերջ առանց պատաս- խանի սպասելու աճապարանօք մեկնեցաւ ան- կէ :

Բագարատ Սրսէնի գտնուած նկուղը վա- զեց և ջրհորին վրայ հակելով Արսէնը ձայնեց, բայց պատասխանը միայն իւր ձայնին արձա- գանքն եղաւ . այս ատեն լարախաղացի մը ճար- պիկութեամբ հորն իջաւ և Արսէնի գիակը շալ- կելով վեր հանեց և սալայատակին վրայ պառ- կեցուց : Դիակը գեռ տաք էր, բայց կենդա- նութեան նշան չէր տար . Բագարատ ականջը կուրծքին զնելով մտիկ ըրաւ որ մեղմ կերպով կը բարախէր :

ՏՕՔԹ. Ս. ՌԱՖԱՅԵԼԵԱՆ
ԲԵՐՈ. ՇԽԵԼԻ ՓՈՂՈՑ ԹԻՒ 11

ԿԸ Գ. ՄՆՈՒԻ

Ամեն առաւոտ, ժամը 3էն 6, կամուրջին դէմ բիւչիւքեան եղբարց Դեղարանը:

Երկուշաբթի և Ուրբաթ 7էն 10 Պէյլէրպէյի ի Դեղարանն Շարքիյէ. Ուրբաթ միայն ձրի:

Երեքշաբթի, Հինգշաբթի և Շաբաթ 7էն 10, իւր բնակարանը. Հինգշաբթի միայն ձրի:

Զորեքշաբթի (ձրի) 7էն 10 Սամաթիա. թրանվայի ճատտէն, Հոռովմէական Հայոց Եկեղեցւոյն դիմաց. թիւ 337 տունը:

Տօքթօր Ռաֆայէլեան ընդհանուր հիւանդութիւններէ զատ, մասնաւոր եղանակաւ կը գարմանէ նաև արանց և կանանց միզանցքային և ծննդական գործարանաց վերաբերեալ հիւանդութիւնները, զորօրինակ գաղիւական

ախտք, ամիութիւն, անկարութիւն և այլն:

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

Քառամետայ Տեղեկա. Հոգաբարձութեան

Ա. ՓՐԿՉԻ

Աղգային Հիւանդանոցի

1883 յունվար 1 — 1886 դեկտ. 31)

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Աղգային յիսնամետ նկարագիր

Գրեց. Բիհիջանդ Քէջեն

Սոյն երկու հրատարակութիւնքի միասին կը վաճառին ինպատ Ս. Փրկչի Հիւանդանոցին, ի դին մէկ քառորդ օսմանեանուկի:

ՍԵՊՈՒՀ ՏԵՄԻՐՃԵԱՆ

ՊԱՏՐԱՍ ԿՈՇԻԿՆԵՐՈՒ

ՎԱՃԱՐԱՎԱՀՈՒՆ

Սուլթան Համամ փողոց թիւ 47



Նոր մրցում վայելուչ, Դիմացկուն և Աժան Կօշիկներու թէ արանց, թէ կանանց և թէ տղայոց համար.

ԱՐՏՈՆՅԱՏՔ ԵՒ ՏՆՈՐԵՆ
Ա. Յ. ԱԱԲԱՆՈՒ

ԽՄԲԱԳԻՐ Յ. Մ. ՀԱՃԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Կ. Պ. Պ. Բ. Ա. Ն.
Պոլիս Զիշեք-պազարթիւ 23

— 302 —

«Դեռ ողջ է» մրմիջեց ուրախութեամբ և Արսէնի շապիկը խղելով վէրքը պատեց, յետոյ դրապանէն շիշ մը հանելով գեղնորակ հեղուկէ մը չորս հինգ կաթիլ վիրաւորելոյն բերնին մէջ կաթեցուց և սպասեց, հինգ վայրկեան վերջը տուած գեղին ազգեցութիւնը տեսմուիլ սկսաւ, այտերը գունաւորեցան և կուրծքը եւեւէջելով սկսաւ շունչ առնուլ.

— Ա՛ս, կենդանի է եղեր, ըսաւ Բագարատ վիրաւորելոյն քունքերը շինով, և այս ալ շատ զարմանալի. դաշոյնի պաշտօնը ինչպէ, չէ կըրցած լրացնել հորին մէջ անկումը:

Բագարատ չէր գիտեր թէ երկու անդամ ինկած էր խեղճը և բոլոր անդամներն հաշմուած. այս միջոցին Արսէն աչերը բացաւ և Բագարատայ վրայ յառեալ մնաց:

— Արդեօք պիտի՝ տոկա՞յ այլուր փոխադրութեան, խորհեցաւ Բագարատ. բայց ինչ որ ալ ըլլայ հոս կենալը կարելի չէ:

Այս միջոցին վիրաւորը խօսիլ ուզեց, բայց անխմանալի և կցկտուր բառեր միայն կրցաւ թոթովել:

— Ամենեին մի խօսիր, ըսաւ Բագարատ, և ոչ իսկ շարժում մը ըրէ, զի ամենափոքը մի շարժում վնասակար է. ես պիտի երթամ մարդբերել, որ զքեղ ուրիշ տեղ փոխադրեն. ըսածներս հասկցա՞ր . . . :

— 303 —

Անկարագրելի երախտագիտական նայուածքով մը պատասխանեց վիրաւորը:

Բագարատ զգուշութեամբ մառանէն դուրս ելաւ և ապարանին փողոցի դրան մի ճեղքէն դուրսի հրապարակը զններէ յետոյ, համազուելով որ զինքը տեսնող չպիտի ըլլայ, շուտ ընդփոյթ դուրս ելաւ և դուռը վրայ ըրաւ տռանց գոցելու, և դէպ ի Գատըրկա-իլիման ուղղեց քայլերը արտորնօք. անդ հասնելով Գումգարույի կողմը դարձաւ և Դալէ տիպի կոչուած փողոցը տիրատեսիլ պղափ դուռ մը զարկաւ. դուռը բացուելով պառաւ կին մը գլուխը պատուհանէն գուրս հանեց, տեսնելու համար թէ ո՛վ էր եկողը:

— Մայրիկ, պարսն Աղաճանը հո՞ս է, հարցուց Բագարատ:

— Առտուն դուրս ելաւ, օրդուի, և չդիտեմ թէ ո՞ւր դնաց:

— Այ չար ստանայ, ահաւասիկ մեծ դըժբաղդութիւն մը. հինգ Մէնտուհիյէ ոսկի պարտք ունէի, կուզէի վճարել, ըսաւ Բագարատ դըժբոհ կերպարան յը կեղծելով:

Պառաւին աչքերը փայլեցան ի լուր հինգ ոսկւոյն:

— Տուէք հինգ ոսկին, երբ որ գայ իրեն կը յանձնեմ:

— Քովը մուրհակ մը ունիմ, պէտք է վերադարձնէ զայն: